

Ա Ն Տ ՈՒ Ն Ի

Աստուած, ջրիւր շատերուն տո՛ւն մը, հոգ չէ թէ վարձու,
 Որուն սեմէն ըսկըսեալ թագաւորի պէս են հոն,
 Կրնան դրնել-վերցընել եւ հաւիւ չեն սար մարդու,
 Ուր իրենցն է Առաւօտն, իրե՛նց՝ ամբողջ Երեկոն...

Ինծի՛՜ հազիւ օտարի տան մէջ սենեա՛կ մը օտար,
 Ո՛չ ոչինչ իմս է, ո՛չ իսկ այն անկողինն որուն մէջ,
 Երագելէ, սիրելէ, գալարուելէ վերջ երկար՝
 Կը մեկնի օր մ՛ալ հոգին համբորդութեա՛նն իր անվերջ...

Ո՛չ իսկ պատին վրայ անոր՝ ճառագայթներն ինձ ջրիւր,
 Ծագած, շարուած հոն մէկ-մէկ, զոր ունենալ աչիս տակ՝
 Իմ հոգիիս ու մտիս կեանքի աղբիւրն էր միակ...:

Շուն մը անգամ, երբ կուգայ ցեղէ մը փչչ շատ ընտիր,
 Իր մընայուն խորեն ունի. ես՝ իմ ձորձերս ու թուղթերս
 Առած՝ նորէ՛ն կը մտնեմ այս նոր օտար խուցէն ներս...:

1941

Վ.Ա.ՀԱՆ ԹԷՔԷՆՍ

Ծանօթ.— Վերջերս հրատարակուած իր անտիպ մէկ գործէն:

